

ԲԱԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՀԱՄԱՊՈՅ ԵՐԿՐԱԴԱՌՈՒԹԻՒՆ :

ԺԱ.

ԴԻՍ ԵՐՐՈՐԴ.

Անցողական և Երկրորդական ժայռ :

ԵՐՐՈՐԴ դարուն մէջ ձեացած են երրորդ դասուն հողերը, որ կը բաժնուին իրեք զլխաւոր կարգ Խիջնական կամ Խնցողական, Երկրորդական վարին, Երկրորդական վերին :

Ա. Խնցողական հողերէն կը սկսի Երկրիս կանոնաւորեալ խաւերը և նիստերը, որով յայտնի կ'երևնայ թէ աս ժայռերը ջրերու յանկարծական տեղափոխութեամբը ձեացած չեն, հապա անոնց երկայն ատեն մի և նոյն տեղը դադարելէն առաջ եկած են : Խնցողական ըսուելուն պատճառն ալ աս է, որ աս կարգը անմիջապէս բրածոյ չունեցող միազանգուած ժայռերուն ու ետքէն ձեացած խաւ 'ի խաւ հողերուն մէջ տեղէն կ'անցնի, անոր համար Խիջնական ալ կ'ըսուի : Խոր նիստերը սովորաբար շատ գարվար կ'ըլլան, երեմն ալ ինչուան ուղղահայեաց . նախնական լեւներու կողերուն շատ բարձրերը կը գտուին, իրենք իրենցմէ ալ մեծամեծ լեւներ կը ձեացընեն, և իրենց ետքի կարգերէն շատ աւելի ընդարձակ տեղուանք բռնած են, թանձրութիւննին ալ անոնցմէ շատ աւելի է : Խնդհանրապէս գիտնալու է որ Երկրիս ժայռերուն կամ հողերուն դասերը որչափ աւելի հին են, այնչափ ալաւելի խոր ու թանձրը են :

Խնցողական հողերուն կազմուածքը կակուղ ու աւազային ժայռեր են, որոնց մէջ գտուած ժժմունիները, պողի պողները, ծառատիպերը և վերջապէս հանքածխոյ անհուն անտառները, բա-

ւականապէս կը ցուցընեն աս դարուս մէջի գործարանաւոր արարածոյ տեսակները :

Խնցողական ժայռերը նոյն երկիրներուն մէջ կը գտուին, ուր որ նախնական ժայռերու լեռներ կան . որովհետեւ որ շատ անգամ ասոնց ստորոտը անցողական ժայռ է, կամ թէ անոնց թիկանց ուղղութեամբը՝ իրենք ալ երկրորդական գօտիներ կը ձեացընեն, շատ անգամ ալ ընդարձակ տեղեր կը ծածկեն : Ուստի անցողական ժայռերը կը գտուին հարցի (Պիունավլիք) մէջ ու հունասի հերձաքարուտ եղելքը . արևելեան Խալպեանց երկու կողերը, Պիրենեան լեռներուն մէջ, Առժ, Ջորէ-Առար, Աքսոնիա, Պոհեմիա, Հէզիա, Վահանստան, Ֆինլանդի ծոցին եղելքը, Խալանտայի ծայրերը, Վունուէլ, Ուուլ (Խնկիլթէռառա) Պիրէթաներ (Փինիսթեռէ), Վութանթէն (Վորմանտիա) և միջին Ջրանսա, Հաւէտ ու Վորվէկիա և այլն :

Խնցողական հողերուն նիստերն են հերձաքար մարմարինի, կրաքար և պինդ կոպիճ : Խնցողական կարգին հերձաքարերը իրարմէ շատ տարբեր են . ասոնց մէջ անտւանի է երդաքարը, որ կզմինտի տեղ տներու ծածկի կը գործածուի . կաւոտ հերձաքարը որ առջինին նման է, բայց բարակ թերթեր չըաժնուելուն նոյն բանին չգործածուիր . պաղեղուտ հերձաքարը, որ առջիններէն կը տարբերի ասով՝ որ երկթի ժամագով խաւնաւած ըլլալուն փխրուն ու գունզգուն կ'ըլլայ, ասկէց ալ պաղեղ կը շնուի :

Ես հերձաքարերուն մէջ, ուր որ խաւերը շատ թանձր չեն, քանի մը բրածոյք կը գտուին, բայց աւելի բուսատիպեր ու ժժմունիներ են . կամ տեղուանք ալ որ թերթաքարի մէջ ձկնատիպեր կը գտուին . շատն ալ ծովային ժժմուկով մը լեցուած են :

Խնցողական կրաքարերը թանձր խաւեր կը ձեացընեն, զանազան գուներով . ոմանք ձերմըկեկ, ոմանք մոխրագոյն կամ բոլորովին սև . շատ անգամ

խառն գոյներով են, ու մանրահատ . կէս մը բիւրեղացած ու կարծր ըլլալուն՝ աղէկ ալ կը յղկուին ու շէնքի կը գործ ածուին : Այսոնց մէջ բրածովք շատ կը գտուին, մանաւանդ ժժմուկներ ու պողիպոգներ, որոնք այնպէս միացած կ'ըլլան քարի հետ, որ զատելը անկարելի է . անոր համար կտրուելէն վերջն ալ իրենց կըր ձևերը յայտնի կ'երևնան զանազան կրաքարէ մարմարներուն վրայ :

Կոպիճներուն շատ խաւերը խիստ կարծր են . ասոնք շատ անգամ գայլախազի խոշոր կտրոներով պինդ շաղախով մը միացած կ'ըլլան ու փուտին կ'ըսուին . երբեմն ալ այնպէս պնդացած շըլլալով դիւրաւ կը կտրուին . ոմանք ալ բոլորովին փխրուն են, մանաւանդ երբոր մէջը ածխաքար ըլլայ, որ ան ատեն ածխաքեր հող կ'ըսուի ու կոպճին վերերը կ'ըլլայ : Այս կոպճին ու փուտին իսաւերուն մէջ սովորաբար հերձաքար է, որ երբ ածխաքեր հողին կը մօտենայ, բուսատիպերով կը լեցուի, որոնք որ դիւրացար (պտեր), գայլուն, ու սերմնաստեղն ըսուած բոյսերուն վիթխարիներն են . իսկ ժժմուկի, պողիպոդի ու ձկան տեսակ բրածոյները խիստ քիչ են, ինչպէս նաև ամէն կարգի կոպիճներուն մէջ . ասոր պատճառը ան կ'երևնայ որ կոպճի կարգը առաջ աւագ ըլլալով երկայն ատեն իրարու հետ չեն կրցած միանալ ու զանդուիլ . ուստի գեսնի տակի ջրերը անոնց մէջէն անցնելով, որչափ որ կենդանական մասունք կայ բոլորն ալ լուծած ու տարած են : Այսոր ալ յայտնի ապացոյցն ան է՝ որ շատ անգամ ան ժժմուկներուն դատարկ կաղզաբը կը գտուի կոպճի ժայռերուն մէջ, այսինքն նոյն կենդանւոյն դրսի ձևովը փորուած ծակեր . որով ըսել է թէ աս հողերը դեռ բոլորովին չպատճառած՝ ջուրը ծակտիքները մտեր ու կենդանին ամեռողջ մաշեցուցեր է . որոնք շատ անգամ այնպէս ծիշտ մնացած են, որ մէկէն կ'իմացուի ինչ տեսակ կենդանւոյ ծակ ըլլալը :

Ինցողական հերձաքարերուն մէջ կը գտուին փորձաքարը, ածելիի յեսանը, խտալիոյ քար ըսուածը, գծագրելու սև մատիտը ու հիւսանց կարմիր մատիտը . նմանապէս պաղեղ, արջասալ, յասպիս, ածխաքար (որ առանց բոց հանելու կը վառի), ու մետաղներու առատ երակներ, մանաւանդ պղնձի, կապարի, զինկի ու երկթի . վերի խաւերուն մէջէն կ'ելլէ նաև սնդիկ և կուպր :

Ինցողական կրաքարերը հերձաքարին պէս հարուստ չեն . բայց ասոնցմէ ալ աղէկ կիր ու տեսակ տեսակ խատուտիկ մարմարիոններ ու մոխրագոյն ու միակերպ սև մարմարներ կ'ելլէն : Կրաքարի խաւերէն կ'ելլէն նաև գաճային ալապաստր, աղէկ գաճաքարեր, յասպիս, երկթի երակներ, խաւեր ու կոյտեր, արծաթաբեր կապար, զինկ, պղղինձ ու պիսմութ : Երկթի ու մանկանէզի ամենէն առատ հանգերը նախնական ժայռերու ու անցողական կրաքարերուն մէջ տեղն են, նմանապէս ասերկուքին մէջն են առատ հանգային ջրերը :

Ինցողական կոպիճն ու փուտին կը գիք բարերու տեղ կը գործածուին . փուտին ինչն երբեմն աղէկ երկանաքարեր ալ կ'ելլէն, կոպիճէն ալ յեսանաքար : Այժայռերուն վերի խաւերուն մէջն են հանգածիոյ պատուական կոյտերն, որն որ հիմա հարստութեան ու ճարտարութեան մեծ պատճառ մըն է . սովորաբար ասոր մօտի կոպճի ու հերձաքարի խաւերը բուսատիպերով լեցուն կ'ըլլան . հանգածուխը չափաւոր ընդարձակութեամբ ցած տեղուանք բըռնած կ'ըլլայ, որով կ'իմացուի թէ հին ատեն ան տեղերը լցէր կամ ծանծաղ մօրեր են եղեր : Ամէն կոպիճ ու փուտին կ եղած անցողական կարգերուն մէջ հանգածուխ չգտուիր . հապա ուր որ սև ժայռեր, բուսատիպեր կը գտուին ու խաւերը շատ պնդացած չեն :

Ինցողական հողերուն մէջ աշխատողները շատ հետաքրքրական նիւթեր կրնան գտնել անոնց մէջ . այսինքն մէյմը բուսատիպերը՝ որոնք երբեմն քա-

բացած կ'ըլլան , երբեմն ալ իրենց ձեւը միայն թողուցած . որոնց մէջ շատ նուրատեսակ բցուեր ալ կը գտուին , որոնք հիմա կամ չկան , կամ եղածներն ալ խիստ մանր են . ասոնք սովորաբար անծիղ ու միածիղ բոյսեր են , բայց շատ ուռշացած , ինչպէս ծառացեալ դիւածարը (պտեր) որ ինչուան 25 կամ 30 մետրոն բարձրութիւն կ'ունենայ , իսկ հիմակուանը ջրերու տակ բուսնող պղտի խոտ մըն է . եղեգը , պամապուն ու մամուռները , որ չափազանց բարձր են . ցամաքային միածիղ բուտոց մէջ ալ՝ որ գտուեր են , մեծութեան կողմանէ անուանի են հասարակ ու հոլաչարի ձեռվ տերևներ ունեցող արմաւենին , թեփաստեղն , լաւանիկ ու սերմնաստեղն ըսուած բոյսերը :

Երկրորդ՝ ժայռերուն մէջ գտուած հանքերն ու բիւրեղները , որոնց վրայ խնդիր ելած է թէ նախնական ժայռերէն ձեւացած ըլլան . ուստի թէ որ գրտուի այնպիսի հանքերու բիւրեղներ որոնց մէջ գործիաւոր արարածք տեսնուին խնդիրը կը լուծուի , թէ ուրեմն ասոնք ալ երրորդ դարուն մէջ անցողական դասին ժամանակը ձեւացած են . նմանապէս մետաղներու մէջ ալ շատ զարմանալի ձեւեր ու բաղադրութիւններ ունեցող կտորուանք կը գտուին , որ թանգարաններու զարդ կ'ըլլան ու մեծ յարգ ունին :

Երրորդ՝ ջրային կենդանեաց մնացորդները , որոնցմէ շատ գտուածներն են պողիպողները , ծովու աստղի տեսակ մը , ամմանիլ , պէլքուինստ , որդութեր , նուրբինէլ , անոնիտ , սանդր ու եռաշերձ ըսուած ժժմուկներ , ծովու և անոյշ ջրի ձկներ , կրիայներ , ցամաքայիններէն ալ կարիծ ու քանի մը միջատներ , որոնք շատ կը փնտուին :

Վնցողական կարգի հերձաքարոտ երկիրները պտղաբեր չեն երևնար . պատճառն ալ աս է՝ որ անմիջապէս նախնական ժայռերուն վրայ ըլլալով , շատ անգամ փոփոխութիւններ կրած են երկրիս բարձրացած ատենները . անոր համար բարձր ու խորտաքորտ լեռներ

ձեւացած են , կոտրած ու սղոցածե գագաթներով , իրենց կողերն ալ շատ անգամուղղահայեաց դարեանդներ ու սուկալի գահավէմներ են . ասոր ալ պատճառը ջրերն են , որ հերձաքարի թերթերուն մէջ մտնելով , զանոնք տակէն կը մաշեցընէ ու մեծամեծ վիհեր կը քանայ . անոր համար է որ ամենէն մեծ ու բարձր ջրվէմներն ալ հերձաքարուտ երկիրներու մէջ են . ուստի աս երկիրներն ալ մշակութեան ամենեին չեն գար : Իսկ ան լեռներն որ աւելի կը լուսական դիւնը կը գժուարացըննեն : Ի՞աց ասկէ հերձաքարը միշտ թալքի հետ խառնուած ըլլալով քնականապէս մագնեսիայ ալ շատ կ'ըլլայ մէջը , որ պտղաբերութիւնը արգելող պատճառներէն մէկն է :

Իսկ հերձաքարոտ լեռներուն կողերն ու ստորոտը , և մանաւանդ անոնց մէջ տեղի լայն ձորերը ընդհակառակն շատ պտղաբեր են . վամն զի ջրերը դիւրաւ հերձաքարը լուծելով բուսական հողմը կը դարձնէն զանիկայ , որ լեռներէն կը սահի ու ձորերուն ու դաշտերուն մէջ կը տարածուի . աս հողն աւելի պարարտացըննելու համար մէջը եղած հերձաքարի մեծ կտորները ժողվելէն ետեւ , որոնցմով ցանկի պատեր կրնան շինուիլ , մէջը խառնելու է կրախառն մարնա ու թթու աղբեր :

Կրաքարոտ երկիրները առջինէն քիչ մը աւելի բերրի կ'ըլլան . բայց ասոնք ալ ատեն ատեն բարձրանալով ու ցածնալով՝ բարձր ու խորտաքորտ լեռներ ձեւացած կ'ըլլան . բայց մէջերնին կան տափարակ տեղուանք՝ որ լաւ կը մշակուին : Ի՞աց ասկէց կրաքարի հողերը հերձաքարի ու կրանիթի պէս ջուրն ու խոնաւութիւնը բոլորովին չեն ծծեր , անոր համար թէպէտ բուսական հող ամենեին ըլլայ վրանին՝ այսու ամենայնիւ միշտ մամուռով ու քոսով ծածկուած են , որոնց մէջ շատ տեսակ խխունջներ ու միջատներ կը բնակին . ասոնք ջրերէն կը քուին ու ցած տեղուանքը տա-

բածուելսվալ պաղաթերութեամս շատ կ'օդ-
նեն . որ աս րանս կրանիթեան ու հեր-
ձաքարեան լեռներուն վրայ ամենեին
չերենար :

Կոսպատուտ հողերը շատ անգամ բեր-
ըի կ'ըլլան , պինդ եղած ատենինին կրա-
քարէ շատ չեն տարբերիր , իսկ փխրե-
լով բուսական աւազոտ հող կը դառնամ .
որ մշակեն ալ դիւրին է լաւցընելն ալ՝
մէջը կաւ կամ կիր խառնելով . ընդհան-
րապէս կոսպատուտ երկիրը կաւի ու կրի
խաւեր դիւրաւ կը դտուին . շատ ան-
գամ նոյն կոսպատին տակի խաւը կիր ըլ-
լալսւն՝ քիչ շատ վերի խաւին հետ ալ
խառնուած կ'ըլլայ , որով աս հողերը
անցողական կարգին մէջ ամենէն պրտ-
ղաթերը կրնան սեպուիլ :

Բ . Ա պրին երկրորդական կարգերը
կը բաղկանան կոսպատէ , կրաքարէ ու
հերձաքարէ , ու այլ և այլ ձեւացմունք-
ներ կը բաժնուին : Որոնցմէ ամենէն
վարի խաւն է խատուտիկ ըսուած կո-
սպատէ՝ որ երբեմն մնխրագոյն , երբեմն
կարմրկեկ կ'ըլլայ , շատ անգամ ալ այլ
և այլ գոյները միատեղ խառնուած , ո-
րուն համար խատուտիկ կ'ըսուի . սո-
վորաբար ժոտքնին ու պինդ մարնայի
հետ ալ խառնուած կ'ըլլայ . աս վերջինն
ալ կանաչ , մանուշիկ , կապուտ ու կար-
միր գոյներ ունենալուն ծիածանի մար-
նա կ'ըսուի : Ա պրին երկրորդական
ժայռերը իրեք կը բաժնուին պէնեան ,
նրիասէան և յուրասէան :

Պէնեան կարգը անգոյն ու թափան-
ցիկ քսւարցէ Ճերմակ սփաթէ , ու կրա-
քարի և մարնայի խաւերէ կը ձեւանայ ,
կարմիր կոսպատէն ալ ինչուան 150 կամ
200 մետրոն թանձրութեամբ տեղ կը
բռնէ . աս հողին նախատիպ կրնան սե-
պուիլ Ա ոժի (Ջրանսա) լեռներուն գա-
գաթը որ Ճիւրայի շարունակութիւնն
էն :

Պէնեան կարգը իրեն մէջ գտուած
բուսոց ու անամնոց մնացորդներովը լաւ
կ'սրուուի . բոյսերը յուրասէան կարգին
մէջ գտուածներն են , այսինքն ձարխո-
սի մեծամեծ տեսակներ ու հիմակուան
զալար ձաւերու ցեղեր . անասուննե-

րէն ալ սովուններ , ձկներ , ժժմուկներ
ու պողիպոդներ , որոնց վրայ վարը պի-
տի խոսինք :

(Օպիսասէան կարգին մէջ երևելի են
չետէր բառած ծիածանի մալինան որ
ինչուան 300 մետրոն թանձրութիւն
կ'ունենայ , ու մէջը առատ մագնեսիայի
ածխուտ կը գտուի . ժժմակաթեր կամ
հշպէտ ըսուած խաւը որ մոխրագոյն
կրաքարէ կը ձեւանայ , առատ խեցինե-
րով ու մագնեսիայով . աղի հանքերն
ալ առատ ըլլալուն աղաթեր ալ կ'ըսուի .
ինչպէս | որէնայի (Ջրանսա) հանքե-
րը . խատուտիկ կոսպատին հաւեն ալ չեն-
քի մանաւանդ ջրորդան շինելու քար
կ'ելլէնմանապէս յեսանաքար ըսուածը :

| Յուրասէան կարգը որ Ճիւրա
(Օուիցցելի) լեռներուն անունէն առ-
նուած է , աշխարհիս մէջ շատ գտուող
ժայռերէն մէկն է . բայց գլխաւորապէս
լշպէտան լեռանց արևմտէան կողմէն
սկսելով ու Խոփինէն անցնելով՝ ին-
չուան Ոիծերկրական կը տարածուի .
նմանապէս | որմանտիա , Պորկոնիա ու
| որրէնա գաւառներուն մէջ :

| Յուրասէան ժայռերուն կարգը սովո-
րաբար հորիզոնական դիլիք ունի . իսկ
լեռներուն վրայ ձեւացածը աւելի դար
վար են . քիչ անգամ ալ բոլորովին գա-
հավիժ . սովորաբար աս կարգի լեռնե-
րուն մէջ մեծամեծ այրեր շատ կը գը-
տուին , նմանապէս անանկ յորդահոս
աղքիւրներ , որոնցմէ գետեր կը ձեւա-
նան , ինչպէս են | ալքիուզայի (Ա ոք-
լիւզ) ու լաքի (Պատէն) աղքիւրները :

| Յուրասէան կարգին խաւերն են լիտ-
որ մոխրագոյն կամ սև միագոյն կրաքա-
րեր են . բայց կան մէջերնին կրի ած-
խուտի Ճերմակ երակներ , ու կաւի զան-
գուածներ . աս կրաքարերու մէջ կայ
հերձաքարի նման սեռորակ կամ գուն-
զգուն մարնա մը , որ քիչ մըքերես կամ
զարնես դարչ հոտ մը կը հանէ : Ճուա-
քար կամ կթաքարը որ նոյնապէս կրա-
քարի տեսակ մըն է , որ իրեն մանր կլո-
րակ հատիկներովը կը զանազանի , որ
ամենեին ձկան կթի նման է , անոր հա-
մար կթաքար կ'ըսուի . երբեմն Ճերմակ

կ'ըլլայ , երբեմն մոխրագոյն , իսկ երբ երկթի նիւթը շատ ըլլայ՝ կարմիր կամ դեղնագոյն . հատիկները երբեմն խիստ մանր կորեկի հունատին չափ կ'ըլլան , երբեմն ալ կանեփի կամ ոլեռան չափ ու աւելի մեծ :

Վարին երկրորդական ժայռերուն երկրաբանական կազմութիւնը թէպէտ շատ տեսակ հողերէ բաղադրեալ է , բայց ձարտարութեան ու արուեստից նիւթ երուն կողմանէ՝ իրմէ հին հողերէն աւելի աղքատ է . բայց այսու ամենայնիւ գաճաքարն ու կրաքարը շատ առատ է , թէպէտ աս վերջինին կազմութիւնը անցողական կարգին մէջ գտուածէն աւելի անկատար է , և մարմարիոնի պէս գործածուելու տեղ աւելի այրելով կիր կը շինուի , մանաւանդ կաւոտ տեսակը . իսկ գաճաքարին մէջ կաւային մասունքը շատ ըլլալուն , անկէց շինուած գաճն ալ լաւ ըլլար : Այլած մարմարները ընդհանրապէս պարզ ու միագոյն են , այսպէս են նաև ին ու հին դեղին ըսուածները . կ'ելլէն նաև խառն գուներով ու կարմիրագոյն մարմարներ . խինջաւոր ըսուածներն ալ որ բոլոր ժժմուկներով լու խխունջներով ձեւացած կ'երենամն՝ գլխաւորապէս աս կարգիս խաւերէն կ'ելլէն . ասոնց մէջէն ալ ամենէն աղուորն ու սուզը Քարին թիայէն ու Վժտէրխանէն ելածներն են , որովհետեւ ասոնց մէջի խխունջները գաղտակրի ու սատափի գոյներն ու փայլունութիւնը անվրէպ պահած են :

Վասնցմէ գատ շատ տեսակ հասարակ քարեր ալ կ'ելլէն , շենքի ու փողոցները յատակելու համար . ան պատճառաւ ուր որ աս կարգը երկրիս երեսին մօտ է , հոն տեղուանքը քարահատեր ալ շատ կը բայցուին . կթաքար ըսուած մարմարն ալ իրեն կակլութեամբը գիւրաւ ու աղէկ կը բանուի :

Հուրասեան կազմութենէն կ'ելլէ վիմագրութեան քարը . ասիկայ միազնգուած , մանրահատ ու ձերմակ դեղնագոյն կրաքար մըն է . և որովհետեւ յուրասեան խաւին կրաքարերուն մէջ ալ շատ կը գտուի աս տեսակը՝ ա-

նոր համար ալ աս կազմութեան հողերը շատ կը բանուին . Վոյն կազմութեան այլ և այլ խաւերէն կ'ելլէն նաև բիւրեղայած ու ժայռ գարձած աղի հանքերը . սովորաբար աս հանքերս կը ձնանց ցուին մէյմը մօտ եղած աղի աղբիւրներէն , մէյմն ալ գաճաքարի խաւերէն : Վոյնպէս ասոնց մէջ կը գտուի ածխափայտի կոյտեր , որ շատ անգամ բոլորովն հանքածխայ կը նմանի , ու նոյնպէս վառելու կը գործածուի . բայց որովհետեւ թանձրութիւննինքիչ է , անոր համար զատնկք փորել տան ալ շահաւոր ըլլար . սովորաբար կոպէի ու մարնայի կամմարնայտ կրաքարի խաւերուն մէջ կ'ըլլայ , և իրեն գտուելուն նշանն է պաղեղն ու արջատապը , որոնք երբեմն այնչափ առատ կ'ըլլան որ ասոնց համար միայն կ'արժէ հանքը փորել տալը :

Վսկազմութեան մէջ կը սկսին երենալ առատ ծծումք ու պարիթ . բայց վերջի կոպէի ու աւելի հին կարգերուն մէջ ալ կը գտուին երակ երակ , ու բնալուծութեան մէջ շատ կը գործածուին . աս կազմութեան մէջ են նաև առատ երկթի հանքերը , բայց շատ անգամ կաւոտ ու կրոտ նիւթերու հետ խառնուած ըլլալուն աղքատ կը սեպուին , ու զտելու համար շատ ծախք պէտք կ'ըլլայ : Պղնձի , կապարի , զինկի , մանկանէզի ու նաև սնդկի հանքեր ալ կան , բայց ցանցառ են , ու սովորաբար աս կազմութեան ամենէն վարի խաւերուն՝ կրաքարի ու երբեմն ալ կոպէի մէջ կ'ըլլան . շատ անգամքիչքանակով ժայռերու մէջ ցրուած կ'ըլլան ու փորելը շարժեր :

Վարին երկրորդական հողերուն մէջ աշխատողը պէտք է աղէկ հաւաքմունք ընէ անսնցմէ ելած տեսակ տեսակ ժրժմուկներուն ու քարացմունքներուն , որովհետեւ շատ յարգի են , նմանսապէս քարերու տեսակներն ու ժայռերու ան կտորուանքը որոնց վրայ որ տեսակ մը հանք կամ մետաղ միացած ըլլայ . ասոնք բնական պատմութեան հաւաքմանց մէջ մեծ զարդ կ'ընէն :